

ՀԱՅ ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐԵԱԼԸ՝

ԵՂԻՍ. Թ. ՆԵՐՍԷՍԵԱՆ

Մանկութիւնը եւ կրթութիւնը

Եղիս Թ. Ներսէսեան ծնած է Հայէպ, 1931 Փետրուար, թուականին իբրեւ անդրանիկ որդին Անթէպցի Թորոս եւ Ազնիւ Ներսէսեանի, որոնք որբացած էին մեծ եղեռնի (1915-1918) ընթացքին: Իր մտքին մէջ տակաւին շատ թարմ է, թէ ինչպէս տեղատարափ անձրեւի մը ընթացքին իրենց խարխուլ հիւղակին պատը փլած եւ ամէն ինչ ողողուած է, թէ ինչպէս իր մայրը զինք կը ջանար հանդարտեցնել եւ Սինկեր կարի մեքենայով պրոտերի գործ կ'ընէր զրամ վաստակելու համար:

Թորոս Ներսէսեանի նախահայրերը, 1790ական թուական-ներուն, Սասունին գաղթելով Անթէպ հաստատուած են:

1943 թուականին Եղիսան կը շարունակէ իր նախնական ուսումը Հալէպի Ուսումնասիրաց վարժարանը: Մի քանի տարի ետք զպրոցի ուսուցչական կազմին կը միանան Սարգիս Պալապաննեան՝ տնօրին եւ թուաբանութեան ուսուցիչ, ինչպէս նաեւ Օննիկ Սարգիսեան՝ Հայերէնի ուսուցիչ: Այս երկու ուսուցիչները Եղիսային վրայ ձգած են մեծ ազդեցութիւն իրենց մասնագիտութեան մէջ: Յիշատակութեան արժանի է Եղիսային շատ յառաջադէմ ըլլալը, մասնաւորաբար թուաբանութեան, հայերէնի ու պատմութեան մէջ:

Եղիսան տարիներով Ուսումնասիրաց վարժարանին գրադարանապետը կ'ըլլայ եւ ամէն կիրակի դպրոց երթալով կղպանք-ները կը բանայ եւ հանրութեան գիրք կը տրամադրէ: Ինք կը ները կը բանայ եւ հանրութեան գիրք կը տրամադրէ: Պատանի գուրգուրայ բոլոր գիրքերուն վրայ, մասնաւորաբար գրական, պատմական ու ազգագրական նիւթերու վերաբերեալ: Պատանի տարիքին հմայուած կը մնայ Կ. Յ. Բասմաջեանի Հայկական Ընդհանուր Դրամագիտութիւն գիրքով, որ որեւէ մէկը չէր առներ ու գործածեր:

Եղիային հայրը՝ Թորոս Ներսէսեան արհեստով ջուկհակ էր եւ ունէր չորս հատ տեղիկեան իր տանը մէջ: Երկուքին վրայ գործաւոր կ'աշխատցնէր, մէկուն վրայ՝ ինքը, իսկ չորրորդին վրայ՝ Եղիան շաբաթ օրերը, գիշերները եւ աղատ պահերուն: Հակառակ որ Եղիան փոքր տարիքին ոսկերիչ Լեւոն Տաղեանի քով աշակերտութիւն ըրած էր, սակայն ուսանողի մը համար աւելի նախընտրելի էր ջուկհակութիւնը, քանի որ անմիջական կերպով կրնար դրամ շահիլ եւ օգնել իրեն ու ընտանիքին, որոնք իրմէ զատ ունէին երեք զաւակ եւս: Եղիան այս կողմնակի գործով կը գքաղի մինչեւ Հալէպէն հեռանալը:

Եղիան կ'աւարտէ Ուսումնասիրաց նախակըթարանը, 1947-ին: Իր երկրորդական ուսումը կը շարունակէ Ալէփիօ Գօլէճ (Aleppo College) ամերիկեան դպրոցին մէջ: Հոս կը սկսի իրեւ 8րդ դասարանի աշակերտ (Ուսումնասիրացը եօթը տարուան նախակըթարան էր), սակայն առաջին շրջանին իր ձեռքբերած բարձր նիշերուն շնորհիւ կը ցատկէ 9րդ դասարանը, զոր կը վերջացնէ փայլուն նիշերով: Ալէփիօ Գօլէճի երկրորդական բաժինէն կը վկայուի 1950ին: Նոյն դպրոցի Գրասէր Պարբերաթերթին մէջ կը հրատարակէ գրախօսական մը՝ Գեղամ Սարեանի Հատընտիր գիրքին մասին: Հոս տեղին է յիշել, որ այս բարձրագոյն վարժարանի աշակերտութեան եւ ուսուցչական կազմին կարեւոր մասը հայեր էին: Ուսուցչական կազմին պատկանող հայերէն ոմանք, որոնց աշակերտած է 1947-1951 թուականներուն՝ եղած Պապիկեան, Պալիկեան, Ատրունի, Սաաթճեան, Տարագճեան:

Համալսարանի տարիներ

1950-1951 ուսանողական տարեշրջանին Եղիան ֆրէշմէն դասարան կը յաճախէ: Այս ատենները իր այրի մօրաքոյրը, որ կ'ապրէր նախ Ալբոնի եւ ետքը Թրոյ, Նիւ Եորք, կը ջանար համոզել Եղիային ծնողքը, որ արտօնեն իրեն Ամերիկա ճամբորդել ու հոն շարունակել իր ուսումը: Եղիան ընդունուելով՝ կը սկսի Սեպտեմբեր 1951ին ուսանիլ Ռէնսելեր Փոլիթէքնիք հնաթիթիւթ (Rensselaer Polytechnic Institute, Troy, New York) ճարտարագիտական համալսարանին մէջ: Մինչ այդ, էֆրոնիա Քէշիշեանը ամուսնացած էր Եղիային այրի մօրաքոյրը Ովսաննա Նազարեանի խորթ որդիին՝ Զարլզ Նազարեանին ու մօրաքոյրը կը ծրագրէ մեկնիլ Լոս Անձելը՝ ամուսնանալու Լեւոն Աթթարեանի հետ: Ուրեմն Եղիան չորս տարի կ'ապրի իր ազգականնե-

րուն՝ Զարլզ եւ էֆրոնիս նազարեանի տունը։ Իր ուսանողական տարիներուն պատիւը կ'ունենայ կնքահայր ըլլալու անոնց երրորդ եւ չորրորդ կրտսեր զաւակներուն։ Թրոյ, Նիւ Եօք կային քանի մը հազար հայեր եւ այդ գաղութը մինչեւ այսօր կը գոյատեւէ։ Հոն կառուցուած էր Ս. Պետրոս եկեղեցին։ Շուրջ տարի մը Եղիան այս եկեղեցւոյ դպրաց դասին մէջ կ'երգէ։ Թրոյի հայ գաղութը, 1950ական թուականներուն, չունէր հայկական առօրեայ կամ շաբաթօրեայ դպրոց։ Իր ուսանողական տարիներուն, օտարութեան մէջ գտնուող հայ ուսանողներուն կեանքի մասին կը գրէ յօդուած մը Հայ Օգնութեան Միութեան Պոսթոն հրատարակուած պաշտօնաթերթին մէջ։ Գիշերները եւ ազատ ժամերուն, կարելիութեան սահմաններուն մէջ, կ'աշխատի հանրախանութներու (supermarket) եւ գործարաններու մէջ, ինչպէս նաեւ համալսարանի մէջ։ Թէեւ ազգականներուն մօտ կ'ապրէր, սակայն Ռէնսըլէրը սեփական համալսարան մըն էր եւ ծախսերը շատ բարձր։ 1953 թուականին կը մահանայ իր մայրը Հալէպի մէջ, որ խոր ազդեցութիւն կը ձգէ իր վրան։ Ռէնսըլէրի մէջ Եղիան կ'ուսանի Ելեկտրական ճարտարագիտութիւն մասնագիտանուկ էլէքտրոնիկսիասպարէզին մէջ եւ կը վկայուի 1955ի Յունիսին՝ ստանալով պսակաւոր աստիճանը (Bachelor of Electrical Engineering)։

Համալսարանէն վկայուելէ ետք, կը սկսի աշխատիլ Սարգիս Թէրզեան Ընկերութեան, Պլումինկթընի մէջ (sarkes Tarzian, Inc., Bloomington, Indiana)։ Այս քաղաքին մէջ կային միայն երկու հայ ընտանիքներ՝ Թէրզեան ընտանիքը եւ Սարգիս Թէրզեանի զարմիկներէն մին։ Գուրգէն Մահիկեան, որ քանի մը ամիս ետք Շիքակոյ քաղաքը կը փոխադրուի այլ գործով։ Սարգիս Թէրզեան չափազանց ազգասէր, ազնիւ, բարերար հայ մըն էր։ Ինք նօգնութեամբ եւ մեծ զոհողութեամբ հասած էր այդ բարձր դիրքին։ Ինք մասնագիտութեամբ Ելեկտրական ճարտարագիտ էր, իսկ իր կինը՝ փաստաբանուէի։ Հոս տարի մը չանցած, 5 Ապրիլ 1956ին, Եղիան կը զինակոչուի ամերիկեան բանակէն։

Բանակային տարիներ

Զինուորական հիմնական մարզութեան համար (basic training) զինք կը դրկեն Fort Leonar Wood, Missouri, ուր երբեք զօրանոցէն դուրս չի կրնար ելլել։ Երեք ամիս մարզուելէ յետոյ կը փոխանցուի Fort Sam Houston, Texas։ Ելեկտրական ճարտարագիտ դիրքութեամբ պատճառով, իրեն պաշտօն կու տան նորոգելու

բժշկական գործիքներ: Այս զինուորական խարիսխին մօտ էր Սան Անտոնիոյ քաղաքը, ուր կային միայն երեք հայ ընտանիքներ:

Ասոնցմէ մին, **Փոլ Գասարձեան**, արեւելեան գորգ եւ հնագիտական ապրանք կը վաճառէր: Եղիան իրեն կ'այցելէր ամիսը անգամ մը: Օրին մէկը, Եղիային մօրաքոյրը՝ Ովսաննան կու գայ ու կ'այցելէ իրեն Թեքսասի մէջ: Եղիան զինք կը տանի ու միասին հիւր կ'ըլլան Գասարձեանին: 1956 թուականին, ա'յլ Կիրակիի մը այցելութեան ընթացքին, Գասարձեան Եղիան կը տանի իր խանութը եւ ցոյց կու տայ սուր մը, ամերիկեան դաշոյնին մէկուկէսէն կրկնապատիկ երկարութեամբ, որուն վրայ հայերէնով արձանագրուած է «ԼԵՒՈՒՆ ԹԱԳԱԼԻՈՐ ՀԱՅՈՅ»: Եղիային համար այդ օրը ամէնէն երջանիկ օրերէն մին էր: Հեռաւոր Թեքսաս նահանգին մէջ, ուր հազիւ մի քանի հայեր կային, ահա հնագէտ հայ մը ունէր Ռուբինեան Լեւոն թագաւորի մը սուրը: Անհամբեր Եղիան իրեն կը հարցնէ. «Փոլ, ի՞նչ պիտի ընես այս սուրը, ասիկա հայ ազգին համար եղակի գանձ մըն է»: Հանդարտութեամբ Փոլ կը պատասխանէ, թէ յոյնի մը աճուրդէն գնած է, կա'մ Հայաստան կա'մ ալ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին նուէր պիտի դրէք: Հետագային ամերիկեան բանակէն արձակուելէն յետոյ, Եղիան կը շարունակէ թղթակցիլ Փոլ Գասարձեանի հետ: 1960ական թուականներուն Գասարձեան կը գրէ, թէ Լիբանան պիտի այցելէ եւ կը կարծէր թէ Խորէն Վեհափառը թերեւա իր դասընկերը եղած կրնայ ըլլալ: Առիթէն օգտուելով, Եղիան նամակ մը կը գրէ Նորին Սրբութիւն Տ. Տ. Խորէն Վեհափառին, Անթիլիաս, որ քաջալերէ Գասարձեանը ու Լեւոն թագաւորին սուրը Անթիլիաս տանի իբրեւ ընծայ: Վեհափառը Գասարձեանին գեղեցիկ նամակ մը գրած է այս ուղղութեամբ: Երբ Գասարձեան Լու Անձելըս կու գայ իր զաւակին ու թոռան այցելելու (1966), կ'այցելէ նաեւ Եղիային, իր թոռը միատեղ կը բերէ եւ Եղիային կ'ըսէ Վեհափառէն նամակ մը ստանալը: Մինչ այդ, իր թոռը իմացած էր սուրի մասին եւ իբրեւ յիշատակ զայն կ'ուղէր ստանալ իր մեծ հօրմէն: Որչափ որ ծանօթէ Ներսէսեանին, Գասարձեան երբեք Լիբանան չէ այցելած: Միեւնոյն ատեն Գասարձեան տարիքուտ մարդ մըն էր: 1971 թուականին Եղիային նամակները ուղղուած Փոլ Գասարձեանին ետ կը վերադարձուին: Իր զաւակը եւ թոռը կ'ապրէին Լու Անձելըսի դաւառին Սան Ֆերնանտոյ Հովհաննի Պըրպանք քաղաքին մէջ: Երբ Եղիան փորձած է, չէ կրցած հեռաձայնային կապ հաստատել Գասարձեանի զաւակին ու թոռան հետ: Լստ լուսահոգի Փրոֆ. Աւետիս Սանձեանի հեռաձայնով տուած տեղեկութեան, այս

սուրը տակաւին (1973 թուականին) կը գտնուէր Փոլ Գասար-ճեանի թոռան քով: (Տե՛ս Լու Անձելըսի Ասպարէզ օրաթերթը, 1973, Յունուար 23 եւ Փետրուար 13):

Մինչ այդ, 1957 թուականին, ամերիկեան բանակին մէջ Եղիային հրամանատարը իրեն կ'իմացնէ, որ եթէ դիմէ եւ վաւերացնեն՝ կրնայ իր աստիճանը բարձրանալ շարքային զինուորէն (private) տեղակալի մը (Lieutenant): 7 Յունիս 1957 թուականին Եղիային տեղակալի աստիճան կ'ընծայեն եւ զինք կը տեղափոխեն Fort Bliss, Texas: Այս գօրանոցը մօտ էր Մեքսիկոյի սահմանին վրայ գտնուող էլ Փազօքաքին, ուր երեք հայ չկար: Սակայն, հայ զինուոր մը կար ամերիկեան բանակին մէջ: Զինուորութեան ատեն, աղօթելու համար Եղիան կը փորձէ քանի մը անգամ յունական ուղղափառ եկեղեցի մը: Ֆորթ Պլիսին մէջ զինք կը կցեն Միացեալ Նահանգներու բանակին օդային պաշտպանողական դպրոցին (U.S. Army Air Defense School, Fort Bliss, Texas) ուսուցչական կազմի հետագոտիչ բաժնին, ուր կը մնայ մինչեւ իր ծառայութեան աւարտը, 29 Յունիս, 1959: Նախ քան բանակէն արձակուիլը, էլ Փազոյի շրջանի դատարանին մէջ, 6 Ապրիլ 1959 թուականին իրեն կը շնորհեն ամերիկեան քաղաքացիութիւն:

Լիբանան այցելութիւն

Բանակէն արձակուելէն յետոյ, Եղիա Ներսէսեան նախ կ'աշխատի Lockheed Aircraft ընկերութեան Avionicsի բաժնին մէջ: Տարի մը յետոյ կը հրաժարի Lockheed-ին եւ կը միանայ General Electric Heavy Military Electronics Dept., Սիրաքիւզ, Նիւ Եորք:

Ճենըրալ էլէկտրիկի աշխատած ատեն, մի քանի ամիս արձակուրդով՝ Եղիան կը մեկնի Պէյրութ, այցելելու իր ծերունի հօրը, Եղբայրներուն, քրոջը, ինչպէս նաեւ ազգականներուն, որոնց մէկ մասը արդէն Լիբանան կ'ապրէր եւ միւսներն ալ Հալէպէն Պէյրութ կրցած էին գալ: Թրիփուլի քաղաքին մէջ ազգականներուն այցելած ատեն՝ կը ծանօթանայ Օր. Անահիտ Սրապօնեանին: Քանի մը ամիս ետք Սրապօնեան գերդաստանէն՝ իրենց դատեր Անահիտին ձեռքը կը ինդրեն Եղիային համար: 24 Սեպտեմբեր 1961ին կ'ամուսնանան Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ մէջ, ձեռամբ Լիբանանի թեմի առաջնորդ Խորէն Արքեպ. Բարոյեանի (ապա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) եւ Տէր Յուսիկ Այանեանի ու կնքահայրութեամբ Յակոբ Ալէքսանեանի:

Կեանիքի ասպարեզ եւ հայ նիւթական մշակոյթի հաւաքորդը

Սիրաքիւզ քաղաքին խիստ ձմեռը, Գալիֆորնիոյ հրապութիւն կիման, ինչպէս նաև General dynamics, Pomonaի ընկերութեան հրաւէրով, Եղիան կը հրաժարի Սիրաքիւզ քաղաքի գործէն ու կը տեղափոխուի Փոմոնա քաղաքը եւ երկու տարի ետք՝ վերջնականօրէն կը հաստատուի Փիքո Ռիվերա քաղաքը, Ազգային Մեսրոպեան վարժարանի յարակից թաղերէն մէկուն մէջ։ Եղիային եւ Անահիտին ընտանիքը կը բախտաւորուին չորս զաւակներով՝ Սիւզան, Դերենիկ, Անէթ եւ Արմէն, բոլորն ալ աւարտած Ազգային Մեսրոպեան նախակրթարան եւ երկրորդական վարժարանը ու ապա Լու Անճելըսի պետական եւ սեփական համալսարանները։

Լու Անճելը եւ իր արուարձան քաղաքներուն մէջ Եղիան կ'աշխատի North American Aviation, Space and Information Division, Downey (Ետքը անունը փոխուած՝ Rockwell International, հիմա Boeing Aircraft) ընկերութեան անջրապետի եւ զինուորական ծրագիրներու ավիոնիկ բաժիններուն մէջ չուրջ քսան տարի, ինչպէս նաև հինգ տարի Hughes Helicopters ընկերութեան Avionics բաժիններուն մէջ եւ թոշակի կը կոչուի 1991 թուականին։ Սոյն թուականին ի վեր Եղիա Ներսէսեան իր ամբողջ ժամանակը նուրիած է հայ դրամագիտութեան։

Եղիա Ներսէսեան եղած է գիրք, դրոշմաթուղթ եւ դրամ հաւաքող մը փոքր տարիքին։ Սակայն, իր տնտեսական անձուկ պայմանները չեն արտօնած զանոնք լաւագոյնս մշակելու համար։

1964 թուականին, երբ կը պաշտօնավարէր North American Aviation ընկերութեան մէջ, կէսօրուան ճաշի պահուն, անցքի մը մէջէն քալած տաեն կը լսէ հայերէն խօսակցութիւն մը։ Կը հարցնէ թէ հա՞յ են։ Զիրար կը ներկայացնեն, մին Վարդան Կեվենեան (Հայ Դրամագիտական Ընկերակցութեան ապագայ գանձապահը), միւսը Մեպուհ Թաշճեան։ Այդ օրէն ետք, երբ առիթը ներկայանար, ճաշի պահուն, քով-քովի միշտ կը խորհրդակցէին ազգային այլազան նիւթերու մասին։

Օր մը, Վարդան Կեվենեան տեղեկացուց թէ Ճորճ Մարտիրոսեան անունով մէկը հաւաքորդներու համար դրամ վաճառելու խանութբացած ու ամերիկան դրամներու կողքին ալ ունի քանի մը կտոր արծաթ դրամ, որոնք կը պատկանին Ռուբրինեան թագաւորութեան։ Եղիա Ներսէսեան կ'ապսպէ չորս կտոր արծաթ դրամ զաւակներուն նուրիելու համար, որ տեսնեն եւ իման թէ իրենց նախահայրերն ալ ժամանակին եղած են քաղա-

քակիրթ ազգ մը, ունեցած են սեփական կառավարութիւն մը, ինչպէս նաեւ կոխած են դրամ հայ թագաւորներու պատկերներով:

Լու Անձելըսի մէջ ապրող հայերէն ոմանք կազմակերպած էին հայ հաւաքորդներու շլստ մը: Ամէն տեսակ հաւաքորդներ (գիրք, դրամ, թղթադրամ, դրոշմաթուղթ, բացիկ (փոստ քարդ), քարտէզ, պահարան) կու գային մասնակցելու այս ժողովին: Դոկտ. Փոլ Գառնիկ յանձն առած էր ժողովները կազմակերպելու ու յայտարարութիւնները պատրաստելով ուղարկելու պաշտօնը: Նախապէս պարզ բացիկով մը ամէն մարդ ժողովին կը կանչէր, սակայն Մոնթէպելլոյի Հայ Նահատակաց Յուշարձանին շինուելէն ետք, սկսաւ յուշարձանին գեղատիպ բացիկներէն գործածել յայտարարութեան համար: Ժողովներուն ընթացքին երբեմն դասախոսութիւններ տեղի կ'ունենային, երբեմն ալ վաճառականներ կու գային ու գիրք, դրամ եւ ա'յլ նիւթեր կը ծախէին հաւաքորդներուն: Փոլ Գառնիկի անձնական պատճառներով, քանի մը տարի ետք, այս կազմակերպութեան ժողովները դադրեցան:

Armenian Coin Clubին (Հայկական Դրամի Կլուբ) կազմակերպումը

Խորհանալու համար հայ դրամագիտութեան մէջ եւ հայթայթելու համար խթանը, որ հայ դրամահաւաքները միանան ու կազմակերպուին, Եղիա Ներսէսեան, Վարդան Կեվենեան եւ Ճործ Մարտիրոսեան կը հիմնեն Armenian Coin Club - Հայկական Դրամի Կլուբ մը: Առաջին ժողովը տեղի կ'ունենայ Եղիա Ներսէսեանի տունը, Փոք Ռիվերա քաղաքին մէջ, 27 Փետրուար 1971ին: Այս կազմակերպութիւնը պիտի ըլլար կորիզը ապագայի Հայ Դրամագիտական Ընկերակցութեան: Մինչեւ այսօր Ներսէսեանի տունը կը գործածուի իրբեւ հասցէն սոյն կազմակերպութեան: Որոշուեցաւ դիմումնագիր ընդունիլ բոլոր հաւաքորդներէ, որոնք կը ժողովեն հայկական դրամ, թղթադրամ, մեդալ, դրոշմաթուղթ եւ արուեստի գործ: Ընտրուեցան Ճործ Մարտիրոսեան՝ որպէս նախագահ, Եղիա Ներսէսեան ատենագլիք, Վարդան Կեվենեան՝ գանձապահ: Վերջին երկուքը տակաւին նոյն պաշտօնը կը պահէն: Որոշուեցաւ ժողով գումարել իւրաքանչիւր ամսուան վերջին ուրբաթ օրը, Մեսրոպեան վարժարանի շնչնքին մէջ դպրոցի վարչութեան հաւանութեամբ: Անդամաքարդեր տպուեցան Armenian Coin Club - Հայկական դրա-

մի Կլուքի համար: Նախապէս՝ տարեկան անդամատուրքը երկու տողար էր: Տարին չբոլորած՝ անդամներուն թիւը արդէն հասած էր տասներկուքի:

Կապեր՝ Զարեհ Պտուկեանի հետ

Ռուբինեան թագաւորութեան դրամներուն համար 1962 թուականին գիրք մը Հրատարակուած էր American Numismatic Societyին փողմէ, հեղինակութեամբ Դոկտ. Զարեհ Պտուկեանի: Անգլերէն լեզուով այս դրամագիտական գիրքը՝ Coinage of Cilician Armenia (Կիլիկեան Հայաստանի Դրամները) շուկային վրայ սպառած էր: Հրատարակիչը ծախու գիրք չունէր: Հայկական Դրամի Կլուքի ժողովներուն մէկուն մէջ որոշուեցաւ նամակ մը յղել Դոկտ. Զարեհ Պտուկեանին եւ իր խորհուրդը հարցնել: Քանի որ անոր հասցէն չէին գիտեր, 26 Օգոստոս, 1971 թուակիր նամակը դրկուեցաւ Նիւ Եորքի Ամերիկեան Դրամագիտական Ընկերակցութեան հասցէին, որու անդամ եղած է Զարեհ Պտուկեան տասնեակ մը տարիներէի վեր: Զարեհ Պտուկեան իր 6 Մեպտեմբեր 1971 թուակիր նամակով պատասխանեց, շնորհաւորեց կազմակերպութեան հիմնադրումը, եւ ինդրոյ առարկայ գիրքէն, իր անձնական օրինակներէն, նուիրեց օրինակ մը կազմակերպութեան գրադարանին, նաեւ տեղեկացուց թէ իր գրքին հայերէն Հրատարակութիւնը կարելի է ապսպրել Վիեննայի Միսիթարեան Միաբանութեան գրատունէն: 29 Մեպտեմբեր 1971 թուականին, Հայկական Դրամի Կլուքը պատուոյ անդամընտրեց Դոկտ. Զարեհ Պտուկեանը:

Armenian Coins and Books: Bulletinի հիմնադրումը եւ ցուցահանդեսներ

Կազմակերպութեան անդամները միշտ կ'ուզէին գիրք ապրապրել Ատենադպիր Եղիա Ներսէսեանի միջոցաւ: Երբեմն դրամը սկիզբէն չէին վճարեր կամ ստացուելիչ եաք երբեք չէին գներ եւ կազմակերպութիւնն ալ դրամ չունէր նման ձեռնարկներու համար: Կազմակերպութեան անդամներուն կարիքին գոհացում տալու հարկադրանքէն մղուած, 1971 թուականին, Եղիա Թ. Ներսէսեան սկսաւ դրամ ու գիրք վաճառել եւ Հրատարակեց Armenian Coins and Books: Bulletin, թիւ 1 (1972) գրացուցակը: Շուտով հաւաքորդները սկսան խնդրել Bulletinը Ամերիկայի

տարբեր նահանգներէն ու օտար երկիրներէն։ Այս կողմնակի զբաղում մը եղած է, զոր կը շարունակուի մինչեւ այսօր իբր արդիւնք Եղիա Ներսէսեանի հայկական դրամներու ու գիրքերու հանդէպ ունեցած սիրոյն ու գուրգուրանքին։

Ցուցահանդեսներ

Հայկական Դրամի Կլուքի անդամները յաճախ կազմակերպած են ցուցահանդէսներ Լոս Անձելըսի մէջ։ Ասոնցմէ մին էր 19 Դեկտեմբեր 1971 թուականին՝ Արարատ Տան Շերանոցին մէջ։ Ուրիշ մը կազմակերպուեցաւ Լոս Անձելըսի Գալիֆորնիոյ Համալսարանին մէջ, 15 Ապրիլէն մինչեւ 15 Յունիս 1974։ Զանազան նման ցուցահանդէսներ կազմակերպուեցան Լոս Անձելը քաղաքի Գոլէճին մէջ՝ 3 Ապրիլ 1975, Մոնթէպելլոյի Հայ Կեդրոնին մէջ՝ 26 Փետրուար 1985, Մոնթէպելլոյի Ս. Խաչ տաճարին մէջ՝ 31 Յունուար 1986 եւ այլն։ Այս գործերուն մեծամասնութիւնը կ'իյնար Եղիա Ներսէսեանի ուսերուն վրայ։ Կազմակերպութիւնը տուած է նաեւ դասախոսութիւններ ու ցուցահանդէսներ Լոս Անձելըսի առօրեայ հայ դպրոցներէն ոմանց մէջ բարձրագոյն դասարաններուն համար ու իրենց դպրոցի գրադարանին նուիրած է հայ դրամագիտութեան վերաբերեալ շուկայի վրայ գտնուած գիրքերէն համարեա լրիւ շարք մը։ Կազմակերպութեան Ատենադպիրը նաեւ կազմած է դրամներու, թղթադրամներու եւ մետալներու գունաւոր սահիկներու ժողովածոյ մը (slide library), որ կը գործածուի դասախոսութեանց ընթացքին։

Հայ Դրամագիտական Ընկերակցութիւն եւ Պտուկեանի Լոս Անձելըս այցելութիւնը

Հայկական Դրամի Կլուքի անդամներէն ոմանք խնդրեր էին, որ երբեմն ժողովները գումարեն անդամներու տան մէջ։ Որոշուեցաւ որ ամիսը անգամ մը ժողովը գումարուի Մեսրոպեան վարժարանի համալիրին մէջ, յաջորդ ամիսը՝ հիւրասիրող անդամին տունը։ Այս կարգադրութիւնը շարունակուեցաւ մինչեւ 1972ի վերջը, երբ Մեսրոպեան վարժարանի վարչութեան հրահանգով՝ դպրոցի շէնքին մէջի ժողովները դադրեցան։ Նախ ժողովի վայրը ընտրուեցաւ Փիքո Ռիվերայի Republic Federal Savings and Loan Association դրամատան դահլիճներէն մէկը, նոյեմբեր

1975էն մինչեւ Նոյեմբեր 1976, յետոյ Մոնթէպելլոյի Հայ Կեղրոսի սենեակներէն մին, Մարտ 1977էն մինչեւ Սեպտեմբեր 1978: Ներկայիս ժողովները կը գումարուին հիւրասիրող անդամին տան մէջ, երբեմն կ'ունենան հրապարակային ժողովներ, որոնք հանրութեան առջեւ բաց կ'ըլլան: Յունուար 1975ին անդամներէն ոմանք փափաքած էին աւելի քիչ ժողովներ ունենալ: Մեծամասնութեան քուէներով որոշուեցաւ ժողովները գումարել տարին չորս անդամ՝ երկու ամիսն անգամ մը եւ ամառը՝ արձակուրդ:

Հայկական Դրամի Կլուքի անունը կը ներկայացնէր ակումբի նման կազմակերպութիւն մը, միայն քաղաքի մը սահմանուած անդամներուն համար ու չէր կրնար ներկայացնել միջազգային կազմակերպութիւն մը եւ արտօնել ա'յլ քաղաքներու կամ երկիրներու հաւաքորդներուն Կլուքին միանալը: Յաւելեալ կերպով՝ կլուք մը ունէր մտերմիկ ու մարդամօտ կազմակերպութեան մը իմաստը եւ չէր ընծայեր հրապարակ մը մշակելու ու հրատարակելու դրամագիտական յօդուածներ եւ մենագրութիւններ: Երկար քննարկութենէ եւ տաք վիճաբանութիւններէ ետք, մեծամասնութեան քուէներով, 23 Յունիս 1972ին, կազմակերպութեան անունը կը փոխուի՝ «Armenian Numismatic and Artifact Society - Հայ Դրամագիտական և Արուեստի Ընկերութիւն»: Մի քանի ամիս յետոյ մշակուեցաւ կազմակերպութեան սահմանադրութիւնն ու կանոնադրութիւնը:

Կապ հաստատուեցաւ դրամագիտ Խաչատուր Մուշեղեանի՝ Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանի դրամագիտական բաժնի վարիչին հետ: 1973ին լոյս տեսաւ Մուշեղեանի երկրորդ գիրքը, Հայաստանի դրամական գանձերը: Միաձայնութեամբ, 17 Օգոստոս 1974ին, կազմակերպութիւնը որոշեց Մուշեղեանը ընտրել պատույ անդամ:

Դոկտ. Զարեհ Պտուկեանի այցելութիւնը կազմակերպութեան 14 Սեպտեմբեր 1974ի ժողովին երանելի օր մըն էր բոլոր անդամներուն համար: Ինք խօսեցաւ իր Կիլիկեան Հայաստանի Դրամները մենագրութեան գրուելուն ու հրատարակուելուն մասին, Արտաշէսեան թագաւորութեան դրամներուն մասին պատրաստուելիք իր գիրքին աշխատանքները նկարագրեց, նաեւ պատասխանեց ամէն տեսակ այլազան հարցումներու: Պտուկեան մակագրեց իր գիրքերը, զոր անդամները ժողովին բերած էին: Իրեւ նուէր՝ Հայ Դրամագիտական և Արուեստի Ընկերութիւնը Դոկտ. Պտուկեանին ընծայեց Մոնթէպելլոյի Հայ Նահատակաց Յուշարձանին ոսկիէ կրծքանշանը:

Հայ Դրամագիտական եւ Արուեստի Ընկերակցութիւնը, իր գանազան գործունէութեան համար, կ'ուղարկէր ծանուցումներ հայ եւ օտար տեղական թերթերուն։ Կազմակերպութեան աշխատանքին դրամագիտութեան սահմանուած ըլլալուն պատճառով թերթերուն մեծամասնութիւնը կը կրծատէր կազմակերպութեան անունը՝ «Հայ Դրամագիտական Ընկերակցութիւն» արտայայտութեան։ Նաեւ անդամներուն հետաքրքրութիւնը կը կեղոնանար հայ դրամագիտութեան եւ ճարտարապետութեան ուղղութեամբ։ Շատ քիչ հետաքրքրութիւն կար արուեստի գործերու հանդէպ։ Եղիա Ներսէսեանի առաջարկով, առանց վիճաբանութեան, 7 Դեկտեմբեր 1974ին, կազմակերպութեան անդամները վաւերացուցին «Armenian Numismatic Society – Հայ Դրամագիտական Ընկերակցութիւն» անունը, որ կը շարունակուի այդօրէն ի վեր։

Հայ Դրամագիտական Հանդէսի հրատարակութիւնը

Իբրև արդիւնք Հայ Դրամագիտական Ընկերակցութեան դրամագիտական թերթերուն մէջ տուած ծանուցումներուն, նամակներ կը ստացուէին հայ եւ օտար դրամահաւաքներէն։ Անհրաժեշտ էր ունենալ պաշտօնական հրատարակութիւն մը, որ թէ՝ կազմակերպութեան մասին տեղեակ պահէր հեռաւոր անդամները, թէ՝ ալ՝ հրատարակէր անդամներուն շարադրած դրամագիտական յօդուածները։ Որոշուեցաւ 15 Փետրուար 1975 թուականին հրատարակել Armenian Numismatic Journal – Հայ Դրամագիտական Հանդէս երկլեզուեան եռամսեայ պարբերաթերթը, newsletterի տարագով։ Խմբագիր ընտրուեցաւ Եղիա Թ. Ներսէսեան, պաշտօն մը որ վարած է առանց ընդմիջումի։ Առաջին համարը լոյս տեսաւ Մարտ 1975ին։ 1997 թուականին կազմակերպութիւնը հրատարակեց իր հանդէսին իդ. հատորը։ Հանդէսի կողքին վրայ տպուեցաւ Ա. Շրջան (Series I), յուսալով որ շուտով կարելի պիտի ըլլայ ձերբագատուիլ newsletterի տարագէն ու պիտի փոխակերպուի գեղատիպ տպագրուած հանդէսի մը եւ ստանայ Բ. Շրջան մակդիրը։ Թէեւ Հայ Դրամագիտական Հանդէսի արտաքին երեւոյթը համեստ է, սակայն պարունակութեամբ ետ չի՝ մնար հայագիտական ու ակադեմական ա'յլ պարբերաթերթերէն։

Հենրի Սարգսեան, Հայաստանի Պատմութեան Պետական թանգարանի դրամագէտներէն մին (դրամագիտական բաժնի ներկայ վարիչը), հրատարակած էր բազմաթիւ յօդուածներ հայ

դրամագիտութեան վերաբերեալ։ Ինչպէս նաեւ մինչեւ այսօր յօդուածներ ու համառօտագրութիւններ կ'ուղարկէ Հայ Դրամագիտական Հանդէսին։ Նկատի առնելով այս բոլոր հանգամանքները, Եղիա Ներսէսեանի առաջարկով կազմակերպութիւնը ընտրեց զինք պատուոյ անդամ եւ թղթակից՝ Հայաստանէն։

Եղիա Ներսէսեան, 1971 թուականին, սկսած էր հաւաքել հրատարակուած բոլոր հայ դրամագիտական գրականութենէն օրինակ մը, թէ՛ գիրքեր եւ թէ՛ յօդուածներ (կամ լուսապատճէններ)։ Իր անձնական օգուտին համար կը պատրաստէր համառօտագրութիւն մը ասոնցմէ իւրաքանչիւր հրատարակութեան համար։ Երբ սկսաւ հրատարակել Հայ Դրամագիտական Հանդէսը, առաջին համարով ներկայացուց յատուկ բաժին մը «Armenian Numismatic Literature» (Հայ դրամագիտական գրականութիւն) վերնագիրի տակ։ Հոս հրատարակեց այլ պարբերաթերթերու մէջ լոյս տեսած դրամագիտական գրականութեան մատենագրութիւնն ու համառօտագրութիւնը, թէ՛ անգլերէնով եւ թէ՛ հայերէնով։ Այս գլուխը մինչեւ հիմա կը շարունակուի ու կը մնայ իր «Հանդէս»ին անբաժան ու փնտուուած մէկ մասը։

Արտաւագդ Բ. ի դրախմային անուրդը

Numismatic Fine Arts հանգիտական դրամ վաճառող ընկերութիւնը, հաստատուած Լու Անձելլսի մէջ, 1975 թուականէն սկսեալ մինչեւ 1993, Ամերիկայի մեծագոյն եւ ամէնէն ընտիր դրամ վաճառող հաստատութիւնն էր։ Այս ընկերութեան աճուրդի ցանկերուն մէջ յաճախ ցուցակագրուած են դասական հայկական դրամներ։ Իրենց թիւ 5 աճուրդով (23-24 Փետրուար 1978) պատրաստ էին ծախելու նաեւ Արտաւագդ Բ (55-34 Ն. Ք.) արքայի չափազանց հազուագիւտ արծաթէ դրախման։

Եղիա Ներսէսեանի մօրը կողմէն մեծ մայրը՝ Եագութ Քիլէճեան (նէ՛ Եփրեմեան) 1960ական թուականներուն Ամերիկա եկած ու իր Ովսաննա մօրաքրոջ հետ կ'ապրէր։ Մօտաւորապէս տասը տարի Լու Անձելլսի մէջ ապրելէ ետք կաթուածահար մահցաւ 1971 թուականին։

Արտաւագդ Բ. ի դրամին աճուրդէն մօտաւորապէս չարաթ մը առաջ Եղիա Ներսէսեանի երազին մէջ իր Եագութ մեծ մայրը կուգայ եւ իրմէ դրամ կ'ուղէ։ Յաջորդ օրը առաւտեան Եղիան իր երազը կը պատմէ իր կնող՝ Անահիտին։ Անահիտը կը դառնայ ու կը պատասխանէ։ «Դուն տեղ մը պիտի երթաս ու մեծ դրամ պի-

տի ծախսես»: Հոս պէտք է յիշուի, թէ Անահիտը երբեք տեղեկութիւն չունէր պատահելիք NFAի աճուրդէն:

Այս օրերը Գանատայէն հայ հաւաքորդ մը կու գայ ու ներսէսեանին կ'այցելէ եւ իրմէ կը խնդրէ, որ իրեն համար Արտապազդ թագաւորէն դրախմա մը ճարէ: Ներսէսեան կը հարցնէ թէ որչափ պատրաստ է վճարելու: Հանդարտութեամբ կը պատասխանէ 200 տոլար: Ներսէսեան կը դառնայ իրեն ու կ'ըսէ. «Դուն ինձի բեր եւ ես իւրաքանչիւր դրախմայի համար քեզի կը վճարեմ 1000 տոլար»:

Փետրուար 23ին Ներսէսեան նստած էր Beverly Wilshire հիւրանոցի Շամբէյն դահլիճին մէջ, մասնակցելու համար NFA հաստատութեան հինգերորդ աճուրդին: Արտաւազդ թագաւորի դրամին համար նախատեսուած գնահատումը 1000 տոլար էր, սակայն Ներսէսեան չէր կարծեր որ դրամը 3000էն պակասի ծախուէր: Երբ աճուրդին առաջարկուած գիները 3000 տոլարը կ'անցնին, Ներսէսեանի բոլոր մրցակիցները կը քաշուին բացի թորգոմ Տէմիրճեանէն, որ հնադրամներու առուտուրով կը զբաղէր: Վերջաւորութեան՝ 4500 տոլարով Ներսէսեան կը գնէ Արտաւազդի դրախման, որ ցարդ կը պահուի իր հաւաքածոյին մէջ: Երկու հայերու մրցակցութեան պատճառով թիւքերը կը հարստանան: Եղիա Ներսէսեանի ձեռքէն բառացիօրէն հազարաւոր դրամմեներ անցած են: Իւրաքանչիւրի ետին կայ հետաքրքրական դրամագիտական պատմութիւն մը: Միայն այս մէկը ներկայացուեցաւ հոս, իր վրայ հոգեբանական խոր ազդեցութիւն ձգելուն համար:

Ցուշամատեան Հ. Կղեմէս Սիպիլեանի յիշատակին

Հայ դրամագիտութիւնը գիտականօրէն դասաւորելուն համար՝ Հ. Կղեմէս Սիպիլեան ճանչցուած է որպէս հայ դրամագիտութեան հայրը: Շնորհիւ իր աշխատանքին՝ հայութիւնը այսօր ունի հարուստ ու ճոխ դրամագիտական հաւաքածոյ մը Վիեննայի Միլիթարեան թանգարանին մէջ եւ հայ դրամագիտական դրականութիւն մը, որու հիմը դրուեցաւ Հ. Կղեմէս Սիպիլեանի կողմէ: Ահա այս պատճառներէն մղուած, Եղիա Ներսէսեան՝ Հայ Դրամագիտական Լնկերակցութեան առաջարկեց, եւ վաւերացուելէ ետք որոշեց հրատարակել Հայ Դրամագիտական Հանդէսի բացառիկ մը՝ եւ ծօնել այդ յուշամատեանը՝ Հ. Կղեմէս Սիպիլեանի մահուան հարիւրամեայ տարելիցին:

Բազմաթիւ յօդուածներ ստացուեցան հայ եւ օտար դրամագէտներու հոյլէ մը՝ Երեւանէն, Վենետիկէն, Վիեննայէն, Փարիզէն, Լոնտոնէն, Նիւ Երքէն, անշուշտ նաև կազմակերպութեան Լոս Անձելըսի անդամներէն։ Դոկտ. Տիգրան Գույումճեան սիրայօժար ընծայեց իր աջակցութիւնը որ խմբագրուած բացառիկ հատորը ըլլայ խնամեալ եւ կատարելագործուած։ Դոկտ. Գույումճեան նոյնիսկ տնտեսական աջակցութիւն մը ապահովեց Ալեք Մանուկեան հիմնարկէն բացառիկին տպագրական ծախսերուն համար։ Յուշամատեանը լոյս տեսաւ երկու տարի յապաղումով ընծայուած՝ քսանմէկ հայ դրամագիտական բանասիրական յօդուածներով։ Խրաքանչիւր հայերէն յօդուածը ունի անգլերէն ամփոփում մը, իսկ անգլերէն յօդուածը՝ հայերէն։ Յուշամատեանը մեծապէս գնահատուեցաւ հայագիտական ու միջազգային բանասէրներու կողմէ։

Յատուկ Հրատարակութիւն մատենաշարի հիմնումը

Սիպիլեանի յուշամատեանին հրատարակութեան առթիւ, Եղիա Ներսէսեան իրազեկ եղաւ թէ մեծ պարտականութիւն մը կը հանգչի Հայ Դրամագիտական Ընկերակցութեան ուսերուն վրայ։ Ահագին աշխատանքներ կային, որոնք պէտք էր խնամեալ կերպով հրատարակուէին եթէ Հայ Դրամագիտական Ընկերակցութիւնը պիտի արդարացնէր իր գոյութիւնը։ Ամէնէն ակնառու գործը պէտք էր ըլլալ Դոկտ. Զարեհ Պտուկեանի յօդուածներուն մէկ հատորի մէջ ամփոփուիլը։ Այս ուղղութեամբ Ներսէսեան նախ մօտեցաւ աշխարհահոչակ հայ դրամագէտին իր հաւանութիւնը ստանալու համար։ Առ ի գոհացում կազմակերպութեան անդամներուն, Պտուկեան ո՛չ միայն գրկարաց ընդունեցաւ առաջարկը, այլև պատրաստակամ եղաւ հոգալու իր գիրքին հրատարակութեան լրիւ ծախսերը։ Այս մեծ նպաստ մըն էր Հայ Դրամագիտական Ընկերակցութեան համար, որովհետեւ գանձարանը թափուր էր Սիպիլեանի յուշամատեանին տպագրական ծախսերուն պատճառով։

Զարեհ Պտուկեանի Դրամագիտական աշխատանքներու ժողովածուն կոչուեցաւ այս հրատարակչական մատենաշարին թիւ 1ը։ Այս ստուար հատորը գրեթէ լոյս տեսաւ Սիպիլեանի յուշամատեանին գուգընթաց։

Armenian Numismatic Bibliography and Literature

(Հայ Դրամագիտական մատենագրութիւն եւ գրականութիւն) գիրքին հրատարակութիւնը

Եղիա Ներսէսեան զեկոյց մը տուաւ հայ երկեզուեան դըրամներու մասին Հայ Դրամագիտական Ընկերակցութիւն 11 Սեպտեմբեր 1982 ժողովին: 1983 թուականին այս բանասիրութիւնը (Attribution and Dating of Armenian Bilingual Trams) հրատարակուեցաւ որպէս Յատուկ Հրատարակութիւն թիւ 2: Այս գրքոյկին մէջ, յատուկ պատրաստուած գծագրութիւններով, հեղինակը կը բացատրէ ինչպէս վերագրել ու թուագրել Հեթում-Քայքոպատի եւ Հեթում-Քայյխոսրովի երկեզուեան դրամները: Գիրքը անհրաժեշտ ուղեցոյց մըն է թուագրելու հայ երկեզուեան դրամները եւ Սելջուկեան դիրքեմները: Ուսումնասիրութեան նիւթ ծառայող հայկական դրամները եկան հեղինակին հաւաքածոյէն, Սելջուկեան դրամները մեծամասնութիւնը իր օտար դրամագէտ ընկերող՝ Սթիվը Ալբոմի հաւաքածոյէն:

Ինչպէս վերը յիշուեցաւ, Ներսէսեան սկսած էր հաւաքել օրինակ մը իւրաքանչիւր հայ դրամագիտական դրականութենէն իր գրադարանին համար: Ինք պատրաստած ու համախմբած էր ասոնց բոլորին մատենագրութիւնն ու համառոտագրութիւնը: Հատորի մը մէջ հեղինակը ցուցակագրած է սկիզբէն մինչեւ 1980 թուականը՝ հրատարակուած բոլոր աշխատանքները: Նիւթերը կը դասաւորէ քսանվեց գլուխներու ներքեւ: Հեղինակներու եւ նիւթերու ցանկերը (53 էջ) կ'արտօնեն ընթերցողին վկայակոչել ո՛րեւէ նիւթի մը վերաբերեալ բոլոր հրատարակուած գրականութիւնները կամ ալ իւրաքանչիւր աշխատանքին հեղինակը: Այս 729 էջ վիթմարի մատենագրութիւնը ունի 1349 հրատարակուած աշխատանքներու մատենագրութիւնը թէ՝ իր բնագիր լեզուով եւ թէ անգլերէն թարգմանութեամբ, իսկ համառոտագրութիւնը՝ թէ՝ անգլերէնով եւ թէ հայերէնով: Հետեւարար հայ դրամագիտութեամբ զբաղող բանասէրները, դրամագէտները, հաւաքորդները կամ վաճառականները ունին աղբիւր մը, ուր աշխարհի չորս կողմը ծաւալած եւ այլազան լեզուներով հրատարակուած հայ դրամագիտական գրականութեան համառոտագրութիւնը մատչելի է հատորի մը մէջ: Լստ հեղինակին, այս մենագրութեան պատրաստութիւնը խլած է տասներկու հազար ժամ տասը տարուան ընթացքին: Հայ Դրամագիտական Ընկերակցութեան որոշումով եւ իր անդամներուն տնտեսական աջակցութեամբ, որոնց անունը տպուած է գիրքին չորրորդ էջին վրայ, Յատուկ Հրատարակութեան թիւ 3 հատորը լոյս տեսաւ

1984ին։ Այս մատենագրութեան պատրաստութեան համար հեղինակը տարիներով դրամագիտական գիրքեր ու պարբերաթերթեր գնեց աշխարհի զանազան գրատուներէն, ինչպէս նաև ինքնատիպեր կամ աշխատանքներու լուսապատճէնները ստացաւ Զարեհ Պոտուկեանէն, Խաչատուր Մուշեղեանէն, Հենրի Սարգսեանէն, Միասնիկեան գրադարանէն, Նիւ Եղիքի Ամերիկեան Դրամագիտական Ընկերակցութեան գրադարանէն ուր նաև լրիւ մէկ շաբաթ հետազոտութիւն կատարեց, Լու Անձելըսի Գալիֆորնիոյ Համալսարանի Հետազոտիչ գրադարանէն (Research Library) ուր նաև հեղինակը երեք տարի, շաբաթ օրերը, հետազոտութիւն ըրաւ աջակցութեամբ հայկական բաժնի գրադարանապետուհի Օր. Շիածան Այվազեանի, ինչպէս նաև կազմակերպութեան բազմաթիւ անդամներէն ու դրամագէտ ընկերներէն։

Bank Notes of Armenia

(Հայաստանի բղբադրամները) գիրքին հրատարակութիւնը

Եղիա Ներսէսեան եղած է հաւաքորդ մը փոքր տարիքէն։ Օրին մէկը երբ իր կնքահայրը այցելութեան կու գայ իրենց եւ պատահմամբ կը տեսնէ Եղիային դրոշմաթուղթի հաւաքածոն, իր հիացումը կ'արտայայտէ այդ համեստ բայց գողտրիկ հաւաքածոյին համար, որ կազմուած էր առանց մէկ դուրուշ ծախսի։ Փոքր Եղիան կ'ուրախանայ ու կը պարծենայ։ Երբ Եղիա Ներսէսեանին պայմանները կ'արտօննեն՝ ամերիկեան բանակէն արձակուելէն ետք, 1960ական թուականներէն սկսեալ, կը շարունակէ զարկ տալ իր հաւաքածոյին ճոխացման։ Հայաստանի վերաբերող թղթադրամները իր ուշագրութենէն դուրս չեն մնար։ Հայաստանի Հանրապետութեանց թղթադրամները հայոց պատմութեան մաս կը կազմեն եւ մետաղեայ դրամներուն նման՝ հայ ժողովուրդին անցեալին փառքը վկայակոչող յուշարձաններ են։

Հայ Դրամագիտական Հանդէսի ծնունդով իրեն բացառիկ առիթ մը ներկայացած էր Հայաստանի թղթադրամները ներկայացնելու հայ հաւաքորդին։ Տարիներով կը կատարէ այս աշխատանքը, որմէ անմաս չեն մնար նաև միջազգային, ամերիկեան ու հայ մամուլը։ Եղիա Ներսէսեան կ'ուզէ լիակատար գիրք մը պատրաստել հայ թղթադրամներու մասին։ Յաւելեալ թղթադրամ ու տեղեկութիւն պէտք էր այս ուղղութեամբ։ Հայաստան նամակ մը կը յղէ Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէին, սակայն գոհացուցիչ պատասխան չեն տար իրեն։

Դրամագիտ ընկեր մը, ծէք Կէվրէքեան, իր ամբողջ թղթադրամներու հաւաքածոն նիւ Եորքէն փոստով դրկելով՝ Եղիա Ներսէսեանին տրամադրութեան ներքեւ կը դնէ ուսումնասիրութեան համար։ Կէվրէքեանի թղթադրամներու հաւաքածոն իր քանակով ու որակով կը հաւասարէր Ներսէսեանի թղթադրամներու հաւաքածոյին։ Այս առիթ մըն էր որ թղթադրամներու գիրքին բովանդակութիւնը ճոխանար եւ ունենար աւելի հարուստ պարունակութիւն մը։

Երբ Եղիա Ներսէսեան իր գիրքին դրամանիշները դասաւորելու տքնածան աշխատանքին լծուած էր, Սփիւռքի Կապի Կոմիտէն զինք եւ իր կինը՝ Անահիտը Հայաստան կը հրաւիրեն 1986ին։ Եղիային համար Հայաստան ովաստագնացութիւնը բացառիկ առիթ մըն էր հոն եղած ժամանակ Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանը այցելել ու քննել իրենց թղթադրամներու հաւաքածոն։ Հայաստան այցելող բոլոր զօսաշըրպիկներուն նման ինքն ալ ըմբռչնեց պատմական վայրերուն այցելութիւնը, վայելեց Հայ ժողովուրդին հիւրասիրութիւնը, Հայութեան մշակութային ձեռնարկները եւայլն։ Թանգարանի մէջ ան քննեց ու վարչութեան արտօնութեամբ նկարեց իրեն Հարկաւոր եղած թղթադրամները, որոնք աւելի պիտի ճոխանէին իր գիրքին պարունակութիւնը։ Հայ դրամագիտներ Խաչատրուկ Մուշեղեանի, Հենրի Սարգսեանի, Մարգո Կարապետեանի բարեկամութիւնը, հիւրասիրութիւնը եւ ջերմ աջակցութիւնը կը մնան//անգերազանցելի։ Տարուան մը յաւելեալ աշխատանքէն ետք՝ Հայաստանի թղթադրամներուն վերաբերեալ առաջին մենագրութիւնը պատրաստ էր Հրատարակութեան՝ 222 էջ բնագիրով, առաւել լուսապատկերներու 192 տախտակներով։ Այս մենագրութիւնն ալ Հայ Դրամագիտական Ընկերակցութեան որոշումով եւ իր անդամներուն տնտեսական աջակցութեամբ հրատարակուեցաւ որպէս Ցատուկ Հրատարակութիւն թիւ 6, 1988ին։ Առ ի երախտագիտութիւն պէտք է յիշել որ Երեւանէն Լոս Անձելը վերադարձին՝ Եղիան եւ իր տիկինը այցելեցին Մոսկուա ու Լենինգրադ, ուր էրմիտաժը յատուկ հրապոյր ունէր իրեն համար։ Էրմիտաժին մէջ իրեն թղթակցութեամբ ծանօթ Բ. Պիոտրովսկիին եւ ի. Դոբրովոլսկիին անձամբ կը ծանօթանայ ու կը շրջին այդ եզակի թանգարանը իրենց յանձնուած յատուկ առաջնորդի մը միջոցաւ։ Գալիֆորնիա վերադառնալէն ետք, Եղիա Ներսէսեանին կը դրկուի էրմիտաժի հաւաքածոյէն Հայաստանի Հանրապետութեան հազուագիւտ թղթադրամներուն ժուսանկարները։ Կազմակերպութեան բոլոր անդամներուն՝ ժողովածուները եւս քննուեցան այս նպատակին համար ու նկարիչ

Եղուարդ Զոլագեան ստանձնեց իւրաքանչիւր թղթադրամին լուսանկարչութեան տքնաջան աշխատանքը:

Յուշամատեան ի պատիւ Դոկտ. Զարեհ Պտուկեանին

Ինչպէս վերը ակնարկուեցաւ, Զարեհ Պտուկեան երբեմն իր գործին հարկադրանքով կ'այցելէր Գալիֆորնիոյ Լոս Անձելըսի շրջանը: Նմանապէս Եղիա Ներսէսեան իր ճարտարագիտական մասնագիտութեան բերումով կը ճամբորդէր նիւ Եղրքի կողմերը գտնուող էլէքտրոնիքսի զանազան ճարտարագիտական ընկերութիւնները: Նման առիթներ կ'օգտագործուէին երկու դրամագէտներու կողմէ իրարու այցելելու ու խորհրդակցելու հայդրամագիտական նիւթերու վերաբերեալ: Օրինակ՝ Ներսէսեանի համար մեծ հաճոյք մըն էր, որ նիւ Եղրք այցելութեան ընթացքին, երբ Զարեհ Պտուկեան եւ իր տիկինը եկան ու զինք վերցուցին իր հիւրանոցէն ու ինքնաշարժով իրենց տունը տարին եւ իրեն առիթը չորոշեցին, որ քննէ ամբողջ Պտուկեան դրամագիտական եւ ա'յլ հաւաքածոները: Երկուքին համար ալ այս մեծագոյն հաճոյքներէն մին էր:

Զարեհ Պտուկեան նաեւ վեհանձն էր հանդէպ Հայ Դրամագիտական Ընկերակցութեան: Իր տնտեսական աջակցութեամբ հրատարակուեցան կազմակերպութեան կողմէ իր երկլեզուեան (անգլերէն ու հայերէն) Երեք գրքոյները՝ Ծովիմի ու Կոմմագէնի հայ քագաւորութեանց դրամները (1985), Հայկական դրամամագիտական նորոգութեանց դրամները (1987), Տիգրան Մեծի պղնձեայ դրամներու դրամամագիտական առաջնորդութեանց դրամները (1991):

Զարեհ Պտուկեանի հետագոտութիւններն ու աննկուն գրիչը հայ դրամագիտութեան տուին նոր զարթօնք եւ միջազգային ճանաչում: Կիլիկիոյ, Արտաշէսեան եւ Ծոփքի թագաւորութեանց նուիրուած իր աշխատանքները վերածուած են դրամագիտական աղբիւրներու հայ դրամները ուսումնասիրողներու համար: Եթէ Հ. Կղեմէս Սիպիկեան կոչուած է հայ դրամագիտութեան հայրը, Զարեհ Պտուկեանին կ'իյնայ հայ դրամագիտութիւնը կատարելագործելու պատիւը եւ զինք պէտք է անուանել հայ դրամագիտութեան ճարտարապետը: Առ ի գնահատութիւն իր բազմավաստակ ու անխոնջ աշխատանքներուն, Եղիա Ներսէսեան՝ Հայ Դրամագիտական Ընկերակցութեան վաւերացումով, ձեռնարկեց Հայ Դրամագիտական Հանդէսի բացառիկ հատոր մը ձօնելու ի պատիւ Դոկտ. Զարեհ Պտուկեանին: Յուշամատեանը հրատարակուեցաւ 1989 թուականին գործակցու-

թեամբ միջազգային դրամագիտներու փաղանգի մը: Այս բացառիկն ալ Սիպիլեանի յուշամատեանի նման ունէր բարձր մակարդակ՝ թէ՝ ներքին ու արտաքին որակով եւ թէ՝ քանակով:

Ասպետ Տօնապետեան Լու Աննելըսի մէջ

Եղիա Ներսէսեանի ցանկին վրայ Ասպետ Տօնապետեանին անունը գրաւած էր առաջնագոյն տեղերէն մին, երբ ինք սկսած էր հաւաքել Արտաշէսեան հարստութեան դրամներու վերաբերեալ հրատարակուած յօդուածները: Սոյն թուականներուն, երբ Եղիա Ներսէսեան սկսաւ պատրաստել իր մատենագրական աշխատանքը կապուեցաւ Ասպետ Տօնապետեանին հետ ու իրենց մէջ ստեղծուեցաւ սերտ բարեկամութիւն մը:

Ասպետ Տօնապետեան Լու Աննելըս հաստատուեցաւ 1989 թուականին լիբանանեան քաղաքացիական պատերազմին հետեւանքով: Եղիային ու Ասպետին նախկին բարեկամութիւնը վերածուեցաւ դրամագիտական հոգեւոր եղբայրական յարաբերութեան մը: Երբ Հայ Դրամագիտական Ընկերակցութեան ժողովն ները տեղի ունենային, Եղիան իր ինքնաշարժով կ'երթար, կը վերցնէր Ասպետը, ժողովին կը բերէր ու ապա ուշ գիշերին իր տունը ետ կը տանէր քսան մղոն ճամբորդելով: Ասպետին հսկայ դրամագիտական հաւաքածոն Լիբանան մնացած էր եւ պէյրութահայ դրամագիտը զրկուած էր անոնց ուսումնասիրելու հաճոյքէն: //

Նախկին կարգադրութենէ մը ետք, 1990ական թուականներուն, օր մը առաւօտ կանուխ, Եղիա Ներսէսեան իր ժողովածոն դրամատան արկդէն գուրս կը հանէ ու Ասպետ Տօնապետեանը իր տունը կը բերէ, որ զանոնք միատեղ քննեն եւ ուսումնասիրեն: Դրամները լրիւ վեց ժամ քննելէ յետոյ Ասպետ Տօնապետեան կը դառնայ Եղիա Ներսէսեանին ու կ'ըսէ. «Ամերիկա գալէս ի վեր այս եղած է իմ ամէնէն երջանիկ օրս» ու աչքերը ջրոտելու կը սկսին: 8 նոյեմբեր 1992ին Ասպետ Տօնապետեան կաթուածահար կ'իյնայ ու 23 Յունուար 1993ին իր հոգին կ'աւանդէ, երբ իր լրիւ հաւաքածոն Լոնտոն հասած էր ու պատրաստ էր Լու Աննելըս փոխադրութեան:

Ասպետ Տօնապետեանի մահէն ետք, իր հարազատ ազգականները որոշեցին վաճառել իր դրամները աճուրդի միջոցաւ եւ յանձնեցին զանոնք Լոնտոնի դասական դրամ վաճառող Սփինք հաստատութեան: 2 Մարտ 1994ին, Ասպետ Տօնապետեանի 4552 կտոր հայկական ու Հայաստանի վերաբերեալ դրամները ծախուեցան ու տարածուեցան աշխարհի չորս կողմը:

Armenian Coins and Their Values

(Հայկական Դրամներն ու իրենց արժեքները)
Գիրքին հրատարակութիւնը

Եղիա Ներսէսեանի հաւաքածոյին կորիզը եղած է իր հայկական դրամները։ Պայմաններու բերումով իր Bulletinներուն մէջ վաճառուած գիրքերուն, թղթադրամներուն ու դրամներուն շահովը ճոխացուցած է իր հաւաքածոն։ Իրեն համար բնատուր ձիրք մըն էր, որ հայ դրամները ճանչնալէ ու վերադրելէ զատ՝ իրազեկ ըլլար նաեւ անոնց շուկայական արժէքներուն։ Հաւաքորդներուն համար նաեւ պահանջը կար գիրքի մը, ուր բոլոր հայկական դրամները նկարագրուէին առանց խորանալու իրենց կորպուսային ձեւաւորման մէջ։ Օրինակի համար՝ հասարակ հաւաքորդ մը պէտք չունէր ուսումնասիրելու Լեւոն Ա. Թագաւորի կամ Հեթում-Զապէլի մի քանի հազար արծաթ դրամները իր մի քանի կտոր դրամներուն վերագրումին համար։ Հսկայ կորպուսներու ուսումնասիրութիւնը անհրաժեշտ է բանասիրական լուրջ աշխատանքներուն համար։ Կային նաեւ ա՛յլ տարրական նիւթեր այս գիրքին մաս կազմելիք, որոնք հաւաքորդին համար էական էին։ Իր թղթադրամներու գիրքին հրատարակութենէն ետք, 1989 թուականին, երրորդ ու վերջնական անգամ ըլլարով Եղիա Ներսէսեան կը ձեռնարկէ այս աշխատանքի պատրաստութեան։

1980ական թուականներուն իր նիւ Եռոք այցելութեանց ընթացքին, Եղիա Ներսէսեան առիթ ունեցած էր քննելու նաեւ ձեք Կէվրէքեանի հայկական թղթադրամներն ու դրամները, Զարեհ Պտուկեանի հաւաքածոյէն քիչ մը կանուի։ Պտուկեանի ու Ներսէսեանի նման՝ Կէվրէքեան նաեւ ունէր ընտիր դրամներու ճոխ ու հաւասարակշռուած հաւաքածոյ մը։

Եղիա Ներսէսեանի հաւաքածոն թէեւ մեծ էր, սակայն ա՛յլ հաւաքածոներու նման՝ իրն ալ բաւական չէր նման մեծ աշխատանքի պատկերազարդումին համար։ Առանց լրիւ լուսանկարներու շարքին՝ գիրքին արժէքը պիտի նսեմանար։ Իր կենդանութեան Ասպետ Տօնապետեան խոստացած էր իր հսկայ ժողովածոն ամբողջովին Ներսէսեանի տրամադրութեան տակ դնել ուսումնասիրութեան համար։ Դժբախտաբար լուսահոգի Տօնապետեան շուտով մեզմէ բաժնուեցաւ, առանց նոյնիսկ կարողանալու իրականացնել ի՞ր երազները՝ հրատարակելու իր ծրագրած գիրքը։ Իր դրամներէն՝ բաղդատաբար շատ քիչէր Եղիա Ներսէսեանին ձեռքը անցան Լոնտոնի մէջ կատարուած աճուրդի ընթացքին։ Զարեհ Պտուկեան վեհանձնութեամբ իր դրամնե-

րուն աւելորդ նկարներէն տուփ մը դրկեց եղիա Ներսէսեանին, որ կարողանայ ընտրել եւ գործածել իր ծրագրին իրականացման համար:

Հայ Դրամագիտական Ընկերակցութեան անդամներէն ձէք Կէվրէքեան իր դրամներուն լուսանկարները դրկեց որ անհրաժեշտ եղածները օգոստագործուին Հայկական Դրամներն ու իրենց արժէքները գիրքին տախտակներուն վրայ: Նոյն նպատակով՝ իրենց դրամներէն անհրաժեշտ եղածները փոխ տուին Լեւոն Մարեան, + Մեսրոպ Արգարեանց, + Նիկոլըս Ժամկոչեան, + Եղուարդ Ժոզէֆի, Զարլզ Հաճինեան եւ ուրիշներ: Այս եզակի աշխատանքն ալ Հայ Դրամագիտական Ընկերակցութեան վաւերացումով եւ իր անդամներուն անսակարկ տնտեսական օժանդակութեամբ հրատարակուեցաւ որպէս Յատուկ Հրատարակութեան թիւ 8, 1995 թուականին:

Իր պարունակութեամբ գիրքը գոհացում կու տայ հաւաքորդի մը գործնական կարիքներուն՝ մատենագրական աղբիւրներու ցուցակագրութիւն, քննարկում դրամի հազուագիտութեան՝ ու գնահատման, քաղուածք մը հայկական դրամներու վաճառքի եւ աճուրդի ցուցակագրութեանց եւ իրենց վերջնական գիւներուն, Ծոփքի, Արտաշէսեան հարստութեան, Կոմմագէնի եւ Կիլիկեան Հայաստանի դրամներուն դասաւորութիւնը, կեղծ դրամներ զանազաննելը, արթեւորել հայկական դրամները, իւրաքանչիւր տեսակ դրամի հազուագիտութիւնը, 1995ի շուկայական արժէքները եւ ի վերջոյ 48 լուսանկարային տախտակները ուր 500է աւելի դրամներ ընծայուած են: Գիրքը մեծապէս գնահատուեցաւ դրամագիտական համայնքի կողմէ: Տպագրութենչն ետք, հայ հնագիտական դրամ ծախող վաճառականները անխտիր սկսան վկայակոչել այս գիրքը իր ընծայած առաւելութեանց եւ պատկերազարդումի որակին պատճառով:

Հայ Դրամագիտական Ընկերակցութիւնը ցարդ հրատարակած է տասը գիրք: Ա՛յլ հրատարակչական հաստատութեանց նման՝ իրենց հայագիտական գիրքերն ալ եղած են դանդաղ ըսպառող: Հայկական Դրամներն ու իրենց արժէքները գիրքը առաջինը եղած է, որ մէկ տարուան մէջ հանած է իր բոլոր տպագրական ծախսերը:

Այս գիրքին հրապարակ իջնելէն քանի մը ամիս ետք ձէք Կէվրէքեանի հայկական դրամները ծախու դրուեցան «Արարատեան հաւաքածոյ» մակղիրով: 5 Դեկտեմբեր 1995 թուականին, Լանքասթըր, Փենսիլվանիոյ Կլասիկալ Նիւմիսմաթիկ Գլուպ հնագիտական դրամներու վաճառքի ընկերութիւնը հրապարա-

կային աճուրդով վաճառեց «Արարատեան հաւաքածոն», Նիւ Եղրք քաղաքին մէջ: Ժողովածոն կազմուած էր քառասուն տարուան ընթացքին Նիւ Եղրքի մէջ: Դրամներուն որակն ու քանակը կը թելադրէր, որ գնուէին ու պահպանուէին հայ թանգարանէ մը ներս: Յաւ ի սիրտ պէտք է գրել թէ այս ժողովածոն ալ, Ասպետ Տօնապետեանի ժողովածոյին նման, ցրուեցաւ աշխարհի չորս կողմը, հայ ու օտար դրամահաւաքներուն: Հայութիւնը օր մը պիտի արթննայ իր քունէն, ինքզինքը վեր պիտի բարձրացնէ շուկայական մանր ծախսերէն, միւս մեծ ազգերու նման պիտի մտածէ պահել իր պատկենական ժառանգութիւններն ու ազգային գանձերը իր ապագայ սերունդներուն համար:

Ուսումնասիրութիւններ

Հայ Դրամագիտական Հանդէսի հիմնադրութեամբ պարբերաթերթ մը ծնած էր, ուր բոլոր դրամագէտ գրողներ, թէ՛ հայ, թէ՛ օտար, կրնային հրատարակել իրենց աշխատանքները: Այդպէս ալ եղաւ: Բայց ամէնէն շատ այս հանդէսին օգտուողը եղաւ իր հիմնադիրն ու խմբագիրը՝ Եղիսակ Ներսէսեան: 1975 թուականէն ի վեր ան կը գրէ հայկական դրամներու, թղթադրամներու, մետալներու եւ հրապարակուած դրամագիտական գրականութեան մասին: Արդէն առ ի արդիւնք նման աշխատանքներու՝ առաջին անգամ ըլլալով հրատարակուած են թղթադրամներու եւ հայ դրամագիտական մատենադրութեան վերաբերեալ գիրքերը:

1981 թուականէն ի վեր պատրաստուած է Հայ դրամագիտական մատենագրութիւն եւ գրականութիւն գիրքին երկրորդ հատորը, զոր կազմակերպութիւնը կը ծրագրէ օր մը հրատարակել:

Դրամագիտական յօդուածներու հսկայ ժողովածոյ մը կայ, որ տարածուած է Հայ Դրամագիտական Հանդէսի, հայ եւ օտար պարբերաթերթերու էջերուն մէջ: Յօդուածներուն որոշ մասը նախ զեկուցուած է Հայ Դրամագիտական Ընկերակցութեան անդամներուն, ապա հրատարակուած է իրենց հանդէսին մէջ:

Եղիսակ Ներսէսեան 1970ական թուականներէն ի վեր, Հայ Դրամագիտական Ընկերակցութենէ զատ, անդամակցած է նաեւ հետեւեալ կազմակերպութիւններուն. American Numismatic Society, New York; American Numismatic Association, Colorado Springs, Colorado; Royal Numismatic Society, London; Society for Ancient Numismatics, Los Angeles; International Bank Note Society, Cedar Rapids, Iowa:

Զարեհ Պոտոկեանի Հայկական դրամագիտեր գիրքին հրատարակումը խթան հանդիսացաւ, որ Եղիսա Ներսէսեան հրատարակչ տասնեակ մը ուսումնասիրութիւններ, ուր նկարագրուած են դրամագիտերուն մէջ գտնուած դրամները, պատկանած՝ Տիգրան Մեծի, Լեւոն Ա.ի., Լեւոն Բ.ի., Սմբատի, Լեւոն Գ.ի., Օշինի, Լեւոն Դ.ի եւայլն: Ասոնցմէ ոմանք հրատարակուած են նախ անգլերէն լեզուով, ապա հայացուած՝ հայ պարբերաթերթերու մէջ:

Միաժամանակ Միաբանութեան անխոնչ հետազօտիչ աշխատողներէն մին եղած է վաղամենիկ Հ. Սահակ Ճեմճեմեան: Եղիսա Ներսէսեան ու Հ. Սահակ Ճեմճեմեան 1970ական թուականներէն ի վեր ունեցած են մտերիմ թղթակցութիւններ: Հ. Սահակ Ճեմճեմեան դրամագիտ մը չէր, բայց իմացականութիւնը ունէր ճանչնալու իր պրատած նիւթերուն պատմական արժէքները: Իր յայտնաբերած դրամագիտութեան վերաբերեալ նիւթերը կը շարադրէր ու համեստութեամբ կը զրկէր Հայ Դրամագիտական Հանդէսին մէջ հրատարակուելու համար: Միեւնոյն ատեն իր աշքէն չէր վրիպած Եղիսա Ներսէսեանի հրատարակած դրամագիտական յօդուածները: Օրին մէկը Հ. Սահակ Ճեմճեմեան Եղիսա Ներսէսեանի ուղղուած նամակով կը գրէ որ Բազմավիշին համար յօդուած մը գրէ: Այդ օրէն ի վեր Եղիսա Ներսէսեան իրեւե աշխատակից՝ Բազմավիշի խմբագրին հասցուած է հայերէն լեզուով հայ դրամագիտական յօդուածներու երկար շարան մը:

Ասոնցմէ անկախ ան ունի բազմաթիւ յօդուածներ, ուր նկարագրուած են անտիպ դրամներ, ծանօթ դրամներուն վրայ երեւցած նորութիւններ, որոնք նախապէս վրիպած էին այլ դրամագիտներու ուշադրութենէն, հայ դրամներու մետաղադորութեան վերաբերեալ տարրագիտական վերլուծումներ, որոնք կարելի եղած է յայտնաբերել արդիական գիտական միջոցներով, ինչպէս նաեւ առօրեայ ընթացիկ տեղեկագրութիւններ հայ դրամագիտութեան բնագաւառին մէջ: Այս բոլոր յօդուածները իրենց գիտական քնննարկումով հիմը կը կազմեն դրամագիտական գիտութեան զարգացման եւ կատարելագործման:

Ինչպէս որ Հայ Դրամագիտական Ընկերակցութիւնը հեռատեսութիւնը ունեցաւ հատորի մը մէջ ամփոփելու Զարեհ Պոտոկեանի բոլոր յօդուածները, փափաքելի պիտի ըլլար, որ հատորով մը, միատեղ հրատարակուէին նաեւ Եղիսա Ներսէսեանի հայ դրամագիտական ուսումնասիրութիւնները, ապագայ դրամագիտի ու հայագէտի օգուտին համար:

ՄԵՆՔ ՀՈՍ ՀԱՄԱՊՈՄ ԿԵՐպով ՆԵՐԿԱՅԱցՈւցինք Եղիա Ներսէանի կենսագրութիւնը եւ անոր քսանհինդ տարուան դրամագիտական գործունէութիւնը: Պիտի ակնկալէինք որ այսպիսի կենսագրական հրատարակութիւններ քաջալերէին նոր հաւաքորդները՝ շարունակելու դրամագիտական աշխատանքին մէջ խորացումը, կերտել նոր ուսումնասիրութիւններ ու պատրաստել ապագայ սերունդի դրամագէտները՝ նոր Սիպիլեան մը կամ նոր Պտուկեան մը:

ԴԵՐԵՆԻԿ ՆԵՐՍԷՍԵԱՆ
(Լոս Անֆելըս)